

Հ Ն Չ Ա Կ

ՀԱՆԴԻՍ ՏԱՍՆՕՐԵԱՅ



Գ. ՏԱՐԻ

ՀԱՅՈՐ Ե .

1888 ՄԱՐՏ 20

ԹԻՒ 12

ԱՌ ՊԱՏ . ԲԱԺԱՆՈՐԴՍ

Թէեւ ՀՆՉԱԿԻ տպագրութիւնն տպահովեալ էր եւ վեց ամսուան մէջ 18 տետր տալ որոշած էինք, բայց ըստ տաճկական առածի թէ՛ «Էփտէքի բազար չարչըյա ուլմազ», երկու ամիսներէ ի վեր երեւան եկած մեր կամքէն բոլորովին անկախ պատճառներ պարտաւորեցին զմեզ թերթիս հրատարակութիւնը մերթ ընդ մերթ ընդմիջել, այս մասին Պատ. Բաժանորդաց ներողութիւնը կը խնդրեմք, յայտնելով միանգամայն թէ՛ ներկայ վեցամսեայ շրջանիս մէջ տալիք 18 թերթերը այս հաշով 8 ամսուան մէջ պիտի կարենանք ամբողջացնել եւ այս երկամսեայ ժամանակի կորուստին պատճառած վնասը միայն մեզ կը վերաբերի եւ ոչ թէ բաժանորդաց, այսինքն, երբ որ 18 թերթերը յանձնենք՝ այն ատեն մեր պարտքը վճարած պիտի ըլլանք:

Կը յուսանք թէ քիչ օրէն միջադէպը բոլորովին կը բաւնայ եւ ըստ առաջնոյն կը շարունակենք կանոնաւորապէս:

ԲՈԺ. — Այս առթիւ մեր հաշուակալութիւնն ալ կը յաւելու թէ՛ ամենքն ալ համոզուեցան թէ մենք խոստմնապահ եմք, եւ ինչպէս որ երեք տարիներէ ի վեր անընդհատ ՀՆՉԱԿն հրատարակեցինք, (թէեւ 2 ամիս էր չարաուրդի հանդիպեցանք, որ վերոյիշեալ հաշուէն դուրս է)՝ այսուհետեւ ալ պիտի շա-

բունակենք, ուստի կանխիկ բառը ապառիկ կարդացող կարգ մը գաւառացի բաժանորդներէն կը խնդրեմք որ սլարտքերնին վըճարեն հաշիւնին գոցեն, յիշելով միշտ թէ՛ «Չըգ չըգ խտէն նաւ չա տըր, իշ պիթիրէն ադճէ տիր»

Ա Չ Գ Ա Յ Ի Ն

Կը լսեմք թէ՛ մայրաքաղաքիս լըջամիտ աղջայնոց մէջ հանրագիր մը պատրաստուելու խլրտումներ կան. այդ հանրագրութիւնը մատուցանելի է առ Ազգ. Ընդհ. Ժողովը, ում պիտի ցոյց տան թէ՛ Ազգը երբէք չհաճիր գաւառները մարդ զըրկելու համար հանգանակութեան ելնել, այլ ցոյց պիտի տայ այն պարապ ծախքեր՝ զորս այլ եւ այլ նպատակներով Պատրիարքարանի մէջ կը ծախսուին քանի մը մարդիկ ապրեցնելու համար, այսպէս ընդհանուրին շահը զոհելով մասնաւորաց՝ որոյ համար ամեն զգայուն Հայ կը ցաւի: Սոյն կենսական խնդրոյն հետ մայրաքաղաքիս մէջ կարգ մը կրօնականաց ներկայութիւնն առնչութիւն ունի, որոյ վերայ յառաջիկային ունինք ընդարձակօրէն խօսիլ:

ՁՈՒՐՆ ԻՆԿՍՏ

Կրօնականաց խմբագրութեամբը հրատարակելի Կրօնական թերթը:

Հանգուցեալ Խիզանու ընկերութեան վարիս Ժողովոյն (չարածճի քրիչ, ես կոչեմ վարիչ գրեւ, նա վարիս կը գրէ) հրատարակել խոստացած հաշուեցոյցը:

Ննջեցեալները փողոց փողոց չի սլտըտցնելու համար տրուած որոշումը:

Օրինաւոր ամուսիններնին լքելով՝ մանթունէթա ու-
նեցողներուն դէմ ձեռք առնուելիք միջոցները :

Ապրած ժամանակ եկեղեցւոյ դրանն առջեւէն ան-
դամ չանցնող և աղքատին 5 փարայ չի տուող կծծիին
մեռնելէն ետքը յատենի եկեղեցւոյ եկեղեցասէր , ազ-
դասէր , աղքատասէր և այլ ածականներով ներփողներ չի
չռայելու հրամանը :


Առաջնորդութենէ խոյս տուողները Պոլսոյ մէջ ո և է
պաշտօնի չի կոչելու համար միաձայն հաւանութեամբ
տրուած որոշումը :

Ռումանիոյ առաջնորդին ճամբորդութիւնը :

Ճաշակ Ոսկեղէն Դպրութեանին «մատուցել յառաջը» :

Արեւելքի ց'նոր տնօրէնութիւնը :

Ասոնց ամենքն ալ առ այժմ շուրջ ինկած են :



ԳՍԴԱՌԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆԲ

Ձեռքս ինկած ըլլալով Աղթամարայ թեմական ժողովրդեան
ամենօրեայ աղօթից օրինակը , զրկեցի Ձեզ՝ իբր հետաքրքրական
և ուշադրութեան արժանի բան մը :

Ով դու վարձկան , առնուս զանուն Լուսաւորչէն ,
Մոլորեալ կաս՝ չճանաչողք ըզքեզ կոչեն՝

ՀԱՅՐ ՄԵՐ

Ի գեհէնին , հողւով մարմնով տանջելոց ես ,
Բայց և այնպէս , սնափառեալ՝ դու քեզ կարծես՝

ՈՐ ՅԵՐԿԻՆՍ ԵՍ

Այս քեզ խրատ , լե՛ր դու աշխատ՝ զի գործդ քոյ ,
 Ըստ սուրբ անուան՝ բարձր կոյմանդ՝ երկնահաճոյ ,
ՍՈՒՐԲ ԵՂԻՑԻ

Մեք տեսանեմք չար կրիւք դու կաս լցեալ
 Արդարացի նախատանօք է՛ հռչակեալ՝
ԱՆՈՒՆ ՔՈՅ

Մի հանգիցէ քոյդ օրհնութիւն՝ անէծք՝ ի մեզ՝
 Այդ ամենայն , յետս դարձեալ՝ անդրէն առ քեզ՝
ԵԿԵՍՑԻ

Արծաթ ոսկի՝ անյագաբար միշտ խնդրեցեր ,
 Գողացան զայն , և դու ի զուր ո՛հ , կորուսեր՝
ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ՔՈՅ

Անհոգ հովուիդ հսկողութիւն՝ չէ՛ պիտոյ մեզ ,
 Հարստութիւն քոյ միասին , ի կորուստ ընդ քեզ՝
ԵՂԻՑԻՆ

Աւանդ հօտիդ , թշուառութեան՝ չափ չա՛տ լրցաւ ,
 Իսկ դու խնդրես , դաւազանաւ՝ կոշտ երկաթեալ՝
ԿԱՄՔ ՔՈՅ

Բազում տարիս քեզ խնդրէաք , և ե՛րբ դտաք ,
 Շուրջ զաթոռոյդ , իբր հրեշտակ՝ բոլորեցաք՝
ՈՐՊԷՍ ՅԵՐԿԻՆՍ

Բայց սոսկալի , քոյ արարմամբ եղեր ծանակ ,
 Փոխան բարւոյն , դու կազմեցեր ոսկւոյ քանակ՝
ԵՒ ՅԵՐԿԻՆՍ

Թողուլ ըզմեզ սովալըլուկ , այս է քոյ տենջ ,
 Իսպառ բառնալ , աշխատիս դու՝ պարենն ի մէջ՝
ԶԶԱՅ ՄԵՐ ՀԱՆԱՊԱՉՈՐԴ

Որ գէս զի մեք , քեզ դիմեցուք մեծ տոկոսով ,
 Եւ խնդրեցուք սակաւ մի հաց , արտասուելով ,
ՏՈՒՐ ՄԵՉ ԱՅՍՕՐ

Այս աղօթից՝ եթէ երբէք վշտանայցես ,
 Եւ ըզ վրէժ , ի մէջ լուծել մտաբերես՝
ԹՈՂ ՄԵՉ ԶՊԱՐՏԻՍ ՄԵՐ

Թէպէտ մարդոյ, միտք տկար է՝ սխալական,
 Բայց քեզ դատել՝ չէ՛ անիրաւ, չը մեղանչեն՝
ՈՐՊԷՍ ԵՒ ՄԵՔ

Թո՛ղ մեզ շուտով՝ զհաշիւ քոյ պահանջանաց,
 Չսպասեմք մեք, լսել բազում աղաչանաց,
ԹՈՂՈՒՄՔ ՄԵՐՈՅ ՊԱՐՏԱՊԱՆԱՅ

Ի քոց ձեռաց՝ թէ չը զերծցուք ժամն հասեալ է
 Դիմել ազգին՝ և աղերսել, ասելով թէ՛
ՄԻ՛ ՏԱՆԻՐ ՉՄԵՁ Ի ՓՈՐՁՈՒԹԻՒՆ

Եւ առ Աստուած, աղաղակել՝ թէ մի՛ թողուր,
 Ժողովուրդ քոյ՝ ի կեղեքման, և ի տո՛ւր տո՛ւր,
ԱՅՆ ՓՐԿԵԱ՛ Ի ՉԱՐԷ

Արդարոց է՛, ասեն բաժին՝ ուրախութիւն
 Մի՛ տար Աստուած, դու զրկողին՝ հանգստութիւն
ՉԻ ՔՈՅ Է ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ

Քակէ՛ քանդէ՛, դուն աղքատին, ո՛հ տկարին,
 Անողորմն, բռնաբարէ՛ ըզքոյ բաժին,
ԵՒ ՉՕՐՈՒԹԻՒՆ

Հարստութիւն, բարթամութիւն, դանձէ գիզէ
 Եւ ո՛ւմ մնայ, ինք չը գիտէ՛ քանդի քոյ է
ԵՒ ՓՃՈՒՔ

Ոսկեղէն կուռք, ցայգ և ցերեկ նա՛ պաշտէ,
 Հողին իւրեան, խորս դժոխոց՝ խորասուզէ՛
ՅԱԻՏԵԱՆՍ ՅԱԻՏԵՆԻՑ

Ասեմք ցնա, մի՛ նեղեր մեզ՝ «պըլիկ» չըկայ,
 Պատասխանէ, շատ մի՛ «խաջա(+) տո՛ւր» ինձ փարայ՝
ԱՄԷՆ

Եւ տակաւին կը ցաւիմք թէ ի՞նչու մեր ազգին գոր-
 ծերը երթալով յոռի վիճակ մը կառնուն:

ԲՈՒ

(Հայրենիք)

(*) Տեղական բառառով՝ կը նշանակէ շան հաչիւն:



ՈՒՂԵՐՁ

Ա Ռ

ՄԵՄ • Մ • ՄՆԱԿԵԱՆ ԻՓԷՆՏԻ

Ե Ի

ԱԶՆՈՒԱՓԱՏԼ ՏԻԿԻՆ ԶԱՊԷԼ ՀԻՔԻՄԵԱՆ

ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ՀԱՏ ԴԵՐԱՍԱՆՍ

Հայ թատրոնին զոյգ փրնջիկներ ո՛վ թոյր ի թոյր ,
Յուսոյ սիրոյ ծաւալէք յար Ամբրոսեան բոյր .
Մայրն Հայոց Ձեօք պըճնեալ ճակատ իւր վեհապանձ՝
Իրաւամբ իւր դրացի ազգաց շարժէ նախանձ :

Թող բոլորեն մեր Հայկազունք
Պըսակ փառաց Ձեզ զարդ 'ւ ի շուք ,
Գողթան Մուսայք եւ բիւրակնեան
Ոգեն Ձեր երգ անմահութեան :

Ձեր մէն մի շեշտ , մէն մի քայլ եւ շարժում թեթեւ
Շընչեն Հայուն՝ բոց , տան սիրոյ երկնաճեմ թեւ ,
Մինչ հիանան լուսաւորեալ բազում ազգեր ,
Թէ ունի Հայն նաեւ ճաշակ թատերասէր :

Թող բոլորեն եւ այլն

Իբր դասալիք պըղծեցին այլք պերճդ ասպարէզ .
Ընդ խոչ ընդ խութ դուք անցանէք միշտ պարզերես .
Խրախոյս տալով Ձեր խըմբակին անձնանուէր՝
Բեղմնաւորել բարձր նըպատակ Ձեր պատուաբեր :

Յաւէրժական ի յիշատակ
Զայս Ձօն նուիրէ սու Ձեզ ՀՀՆՉԱԿ ,
Գողթան Մուսայք եւ բիւրակնեան
Ոգեն Ձեր երգ անմահութեան :

ՉՈՒՄՐՃԱԼԻ ՎՐԷԺԻՆԴՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Երեք շուկացի բարեկամներ սովորութիւն ըրած էին ամեն երեկոյ գինետան մը մէջ մէկ երկու ժամ ժամանակ անցնելու, ասոնք օղիին հետ առնելիք մարտողականը (մէզէն) առաջուց լափելով՝ պարզ ջրով կը գոհանային. ասկէց զատ, իրենց այս մէզէական երրեակ դաշնակցութենէն անտեղեակ ճանչուոր մը եթէ քովերնին նստած տեսնէին՝ անոր մարտողականն ալ կատակաբանութեամբ կը մարսէին, որով մարդը կ'ստիպուէր նոյն իրիկունը պարզ ջրով գոհանալ, ուխտելով «ակայն ուրիշ ատեն անոնցմէ հեռու նստիլ»։ Գինետան յաճախորդները այս երեքը «մէզէ տիւշմանլարը» անուամբ ճանչնալով հէռուէն կը բարէւէին։ Իսկ վա՛յ եկեր էր այն մարդուն գլխուն որ ասոնց սեղանին մօտ նստելու անխոհեմութիւնը պիտի ունենար, եւ այս երեք բարի ծաղիկներուն զո՛հ դացող մէզէագուրկք միջոց մը կը խորհէին վրէժնին լուծելու։ Վերջապէս Յ... անուն իրենց բարեկամներէն մին անցեալ իրիկուն կը յաջողի հետեւեալ զուարճալի դասը տալ։

Այս անձը նոյն իրիկունը պատահմամբ դաշնակցած սեղանին մօտ կը նստի, եւ տեսնելով որ իր առնելիք մէզէն անմիջապէս համբարձի կըլլայ. «Նզբարք կատակը մէկդի, կըսէ, գոնէ քիչ մ'ալ ինձի ձգեցէք, ես ալ կախորժիմ այդ մէզէէն»։

— Դուն մեր երեքին չափ չես կրնար սիրել, մենք շա՛տ կը սիրենք կը պատասխանեն դաշնակիցք եւ պնակը պարպելնէն ետքը ջուրին դաւաթը առջեւը կը քշեն։ Յ. աղայն ճարահատեալ նոյն գիշերը օգին լսի ջրով կը մարսէ, բայց այս խայտառակութեան վրէժը լուծելու հարկն զգալով՝ քանի մը օր մտածելէն ետքը՝ հետեւեալ միջոցը կը խորհի։

Նպարավաճառէ մը լեղի ջրով փրփրող անդլիական տեսակ մը դեղին աճառ կտռնէ, զոր զմելիով՝ ձկան հաւկթի (պալըգ եոնմուրթասի) ձեւի կը դնէ եւ թղթի մէջ փոթտելով գրպանը պահելէն ետքը իրիկունը նոյն գինետունը կերթայ եւ վերոյիշեալ ընկերութեան սեղանին մօտ կը նստի, երբ ըստ սովորութեան մէզէամուք ասոր մէզէն կը լափէին՝ «սէնտէ պոււեուր» ըսելով՝

—Աֆիյէթ շէքեր օլտուն, Տիրատուր աղա, կը պատասխանէ. պէն պու աքշամ քէնտիմ իչին պիրազ մէզէ կէթիրտիմ, չիւնքիւ ալըպ տէյիւ ա՛. սայէնիզտէ սու մէզէսիյէ րազը իշմէքտէն պըզտըմ:

—Ատամ սէնտէ Յակոբճան աղա, մէրամ լաթիֆէ, ոէնտէ պիրազ աթիք տավրանմալըսըն քի՝ մահրում գալմահասըն:

—Նէ գատար աթիք տավրանսամ՝ պօշ թապաղը կէօրիւեօրում:

—Էֆէնտիմ, մէզէյի էվվէլտէն ալմալը քի՝ րազը միտէյի պօզմասըն:

—Էյ պազալըմ նէ՞ մէզէ տիր կէթիրտիղին.

—Նէ՞ օլաճագ, պիր բարչա պալըզ եումուրթասը ալտըմ, պանա անճագ եէթիչիր:

—Վա՛յ, պէօյէ ահպալըզ օլուրմո՞ւ Յակոբճան աղա, եարըն աքշամ տա պիր դութու ըսթագօզ կէթիրմէյի պէն վատ իտէրիմ:

—Պէնտէ պիր գութու սարտէլա կէթիրրիմ.

—Էվէթ, պէնտէ ալեա լիգօրինօզ կէթիրէճէյիմ.

—Պու կէթիրէճէքլէրինիզ անճագ սիզէ եէթիչիր.

—Եօզ, եօզ, էմին օլուն քի՝ պէրապէր եէյէճէյիզ, հէլէ պու աքշալըզ շու պալըզ եումուրթասընըն տատընա պազմալըյըզ.

—Էյի սէօյէյօրսունուզ ամա՝ օրթայա դօյտուղումտա տաքիդէսինտէ պիթիրէճէքսինիզ:

—Պէ ախպար դօզլամա՞ք իչին մի ալտըն. հէլպէթտէ եէէճէյիզ:

—Էվէթ. եէյէճէյիզ, Ֆագաթ շու շարթ իլէ քի՝ հէր պիր գատէհինիղի պօշաթտըղընըզտա՝ պիր լօգմա էքմէք իլէ եումուրթայը քէսիպ վէրիրիմ.

—Բէք կիւզէլ. գապուլ էթտիք,

—Հայտէյին չագալըմ,

Եւ Յ... աղայն ծանուցեալ հաւկթածեւ աճառը խնամօք կտրելով՝ իրեն ներկայացուած հացին պատասնէրուն վրայ կը դնէ, զոր որկրամուրը անմիջապէս կը կըլլեն:

—Գարտաշ, պու նա՞նըլ ապուտախաւօ տըր.

(Շարունակելի)